ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ

Posted on July 21, 2009 by keghart.com

Առաջին անգամ

Առաջին անգամը՝ չեմ յիշեր, թէ եր՞բ եւ ինչպէս թոթոված եմ
՝հայրիկ-մայրիկ՝ը եւ թէ հայրի՞կը առաջ ըսած եմ, թ՞է մայրիկը: Չէ,
որքան ալ յիշողութիւնս սրեմ, չեմ յաջողիր: Կը յիշեմ սակայն
նեղացուցիչ այն հարցումը, ինծի ուղղուած ամբողջ մանկութեանս
շրջանին բարեկամ, հարազատ, ազգականներու կողմէ, իբրեւ թէ
չափելու խելացութեանս աստիճանը. հայրի՞կը աւելի կը սիրես, թ՞է
մայրիկը որուն պատասխանս եղած է. հայրիկը եւ մայրիկը :
Առաջին անգամ սիրահարուիլս կը յիշեմ, մայրիկիս, որուն դէմքը,
տեսքն իսկ կը յուզէր հոգիս եւ լալս կուգար: Գիշերները չեռքը
ամուր բռնած արթուն կը պահէի վինք, մինչեւ անցնէի խոր քունի եւ
թոյլ տայի որ ինքն ալ իր կարգին քնանար:
Առաջին անգամ կը յիշեմ, երբ հայրիկը շուկայ տարաւ վիս, եւ
հարցուց, թէ ինչ կ՝ուզեմ եւ որովհետեւ մեծ էր ակնածանքս ու
հիացումս իրեն հանդէպ, չկրցայ ըսել, թէ ինչ կ՝ուզեմ. քաշուեցայ,
ամչցայ, կարմրեցայ: Հայրիկը հերոս էր իր տեսքով, մարմնով,
խելքով: Կը նուագէր, կ՝երգէր, կը գրէր, կը պատմէր եւ, ըլլալով
ուսուցիչ, ստացած էր պարոն մակդիրը: Ամբողջ գերդաստանը իր
մասին կը խօսէր որպէս ՝ պարոնը: Հին սովորութեանց համաձայն՝
մայրիկը չէր համարձակեր հայրիկին անունը տալ՝ Արմենակ ըսել:
Մարդոց մէջ երրորդ դէմք գործածելով կ՝ըսէր. Պարոնը այսպէս
ըսաւ Պարոնը ո՞ւր է եւ այլն :
Կ՝արտասանէի Դերենիկը ծայրէ- ծայր, ր երբ յ ընելով,
Գ երն ալ դ եւ միշտ կը սկսէի այսպէս. Դերենիկը, Դանիէլ
Վարուժան, գրեց հայրիկս :
Դուռը կը բացուի, Դերենիկն, ահով,
... ...
Մօրը թեւերուն մէջ կ՝իյնայ լալով.
Ի՞նչ ունիս, տըղաս ... ըսէ շուտ, մի լար,
Օ՞ձը քեզ խածաւ, թէ՞ աքացեց չին:
Գլուխս պատռեց դըրացի Ալիճ ...:
... ...
... ...
... եւ Մայրը կը գոռայ. Դուրս ... մինչեւ որ յաղթած
Արիւններդ անոր արեամբ չըմաքրին
...

Category: Opinions

By Krikor Krajian, Beirut, 20 July 2009

Mr. Krajian is a pharmacist in Beirut, Lebanon. He is a "lover" of Arts, particularly literature. He writes every now and then presenting his personal experiences in an intimate fashion. Previously his short story ***I Come from Hajin*** was published in Armenian, and later it was translated into English by Aris G. Sevag.
Keghart.com wishes that Mr. Krajian continue writing, share his thoughts with a wider circle, and keep alive the tradition of writing in Armenian.

By Krikor Krajian, Beirut, 20 July 2009

Mr. Krajian is a pharmacist in Beirut, Lebanon. He is a "lover" of Arts, particularly literature. He writes every now and then presenting his personal experiences in an intimate fashion. Previously his short story ***I Come from Hajin*** was published in Armenian, and later it was translated into English by Aris G. Sevag.
Keghart.com wishes that Mr. Krajian continue writing, share his thoughts with a wider circle, and keep alive the tradition of writing in Armenian.

